

ՀԱՅԱԿ

ՀՅԴԵՍԻՐԱՒԹԻՒՆ, ՀՅՑՐԵՆԸՍԻՐՈՒԹԻՒՆ

Հայերիս մէջ տարիներից ի վեր և Հնչակը յայտնի գեր կատարած լինելով յեղափոխական մտքի մշակման ու արձարձման մէջ որպէս եւ յեղափոխական գործունելութեան ու շարժումների նուածեսնողը լինելով, ունենալով իր շուրջը մէկ ընդարձակ կազմակերպութիւն, — ինքն ըստ ինքեան հասկանալի է, որ իր այդպիսի կը քնարեալի գաղափարական ու մարտական կարեւոր զիրքի շնորհով՝ նա, «Հնչակը», չէր կարող խուսափել ոչ միայն իր արտաքին, այլ եւ ներքին թշնամիների յարձակումներից: Այդ յարձակումներին հարկ համարած ժամանակը մէնք պատասխանել ենք, միակ հոգս ունենալով զգուշացնել հասարակութեանը մեր հակառակորդների շարամութիւնից և պաշտպանել հայ ժողովրդային դատը նրանց տված վեսաներից: իսկ ստէպ արհամարհական լուսութիւն ենք պահել որովհետեւ տխմարների հետ չէ կարելի խօսել, այլ պէտք է ետեւով շրջվել դէպի նրանց:

Այդ զանազան յարձակումներն արդէն իրանք իրանց, ժամանակի ընթացքում, ջարդվել ոչնչացել են իրերի ու փաստերի երկաթէ տրամաբանութեամբ, մի տրամաբանութիւն, որ այդպիսով միւս կողմից, ցցյ է տվել մեզ վրայ յարձակվող հակառակորդների ամբողջ տվել ու ստորացած կերպարանքը: Զերմ հաւատով դէպի մեր գործունելութիւնը, վստահ մեզ նպաստ ճառող անկաշառ իրական փաստերի վրայ, մենք միշտ անզգայ ենք եղել դէպի այն անընդհատ զրպարտութիւնները, ստաբանութիւնները մեր գաղափարի խեղաթիւրունները, հայ հայանքները, մինչեւ իսկ հրապարակական մատունութիւնները որոնք ամեն ել միակ արժանի զէնքն են մեր հակառակորդների ձեռքին՝ ուղղված մեր դէմ:

Եհ ինչ երբ գործ կայ, երբ գործում ես, երբ գտնվում ես արեան դաշտում, երբ շարշարվում ես բանտերում ու աքսորավայրերում, երբ թափում ես բո արիւնն ու մեռնում նահատակի մահով, երբ բարձրանում ես կախաղան, — երբ այդ սուրբ ու արիւնահեղ յարտումն ես դատնվում, ժամանակը չես համարում, յանցանք ես նկատում անդամ խօսել ու դրել բաղդախնդիր, անդործ, նախանձաբորբոք, ամեն տեսակ վատութեամ համար մատխառնող հակառակորդներիդ դէմ, թողնելով նրանց շարունակել իրանց կեղտու աշխատութիւնը:

Ի՞սյօ այդ աշխատութիւնը շատ անդամ ոչ միայն պարզապէս կեղտու է, այլ մի յաւակնութ ոճով ու աժան գնած հայրենասիրական դիմակի տակ, ձգտում է հայերի մէջ ատելութիւն սերմանել դէպի մեզ: Եւ այդ ընթացքն ունեցողն այն անձերն են, որոնք չեն գաղարում կրկնել միշտ համերաշխութիւն, միութիւն, համագործակցութիւն և ուրիշ այդպիսի խօսքեր: Նրանք, որոնք հասարակական փորձառութիւն ու հասկացողութիւն ունեն, լաւ գիտեն, որ այդ խօսքերը գործածվում են առանց ներքին համոզման ու խղճի, այլ աւելի թանձր քող սփուելու համար նոյն իրանց, վերսիշած անձերի, ներքին տգեղ, ստոր յատկութիւնների ու զզուելի գիտութերի վրայ: Իսկ ժողովուրդը, հասարակութեան մեծամասնութիւնը կարողանում է նա զանազանել իր բարեկամներին իր թշնամիներից:

Եշ ժողովրդի, հասարակութեան մեծամասնութեան այդ անհասկացողութիւնը շատ աւելի մեծ է գառնում, նրա միութեանը բոլորովին շփոթվում, երբ մեր հակառակորդներն այնպիսի ձեւ են տալիս իրանց ասածներին, որ իրր քննադատում լինեն մեր գաղափարները, որ իրր անհամակարծիք լինեն մեզ, որ իրր մեր սկզբունքները կործանիչ են, ճգնելով դրանց նախապէս խեղաթիւրել գլխովին: Քննադատնել անհամակարծիք լինել... Ի՞սյօ հասկացած են արդեօր նոյն իրանք, մեր հակառակորդները, այն սկզբունքներն ու գաղափարները, որ մենք քաղցում ենք, որպէսզի նրանց կարողանան քննադատել, մեզ անհամակարծիք լինել: Աչքակապութիւն... Եւ ամեն ժամանակներում, միշտ, ամեն ազգի մէջ հասարակական ասպարեզում եղել են այդպիսի յարձակումներ գործող աչքակապութեամբ պարապող կեղտու աշխատութեան տէր անձեր, որոնք շարունակ կատարել են մերթ հաջող շան, մերթ խորամանկ աղուեսի դեր կենդանի գործիչների նկատմամբ և եղել բուեր՝ միշտ կարուտ աւելակների, բորեաններ՝ նահատակների գերեզմանները փորող և նրանց մարմնի սուօր մնացորդները պատառուող ու լափող:

Եհ ինչ նրանք, որոնք ամենից շատ են պոռում ազգասիրութեան, հայրենասիրութեան մասին եւ մեզ ներկայացնում մեր ազգի ու հայրենիքի ութացող գրանք իրանք երբէք գործով ու արիւնով ցոյց չը պը վին իրանց գովված հայրենասիրութիւնը, մինչդեռ մէնք ենք, հայրենիքի թշնամիներս, որ ունենք այնքան անքն է այդպիսի թշնամիներս,

օհւնաշաղախ գործունեութիւն, մենք ենք ազգի համար մեր կեանքն արհամարհող մենք ենք, որ այնքան զոհեր, այնքան նահատակներ ենք տվել և տալիս միշտ նոյն այդ հայրենիքի աղատութեան համար: Եւ դրանից յետոյ էլ՝ դեռ մենք ենք, որ այդ պատուախօսների, այդ բուերի ու բորեանների կողմից կոչվում ենք հայրենիքի գաւառանները: Ա՞ն, թշուառականներ... .

Օզուանքով արհամարհելով մեր հակառակորդների ամեն մանր ու մեծ զբարտութիւնները, ստայօդ ու ջեզուիտ ընթացքը մեր վերաբերութեամբ, այսօր մենք ուզում ենք սսկայն նրանց ճարպիկ կերպով հիւսված խօսքերից պղտորված մոքերը լուսաբանել մի կէտում:

Իրանց տգիտութեամբ կարծելով մեզ ստորացնել, բայց միևնոյն ժամանակ քաջ կերպով շահագործելով ժողովրդի անդիտութիւնը, մեր հ սկառակորդները ներկայացնում են մեղիբեկ ու թէ հ ոյրենիքի, այլ լոկ ընդհանուր մարդկութեան համար մտածողներ: Դրանով անդէաններին նրանք կողմանի կերպով ուզում են տաել, թէ ուրեմն, ու Հնչակն ու Հնչակեանները չեն ծառայում հայ ազգին եւ թէ իրանք, մեր հակառակորդները, հայ ազգի փրկիչներն են:

Պարզենք: Մեր փիլիսօփայական ու հասարակական աշխարհահայեացքը, սկզբունքներն իրանց ընդարձակ ծաւալով ամփոփումն են ամբողջ մարդկութեան բարօրութեան գաղափարի: Քաղաքակիրթ ազգերի ներկայ կենսական պայմաններից առաջացած՝ այդ գաղափարըն այսօր արդէն գտնվում է իր իրագործման ուղիի վրայ: Երկաթուղին, հեռագիրը, շոգենաւը, հեռախօսը և հաղորդակցութեան ու փոխադրութեան այլ միջոցները. մի երկրի միւսից բազմատեսակ արդիւնքների անընդհատ փոխանակութեան աւելի ու աւելի մեծ փոփոխակի պահանջը. շահերի, հասարակական ու տնտեսական յարաբերութիւնների միախառնվելն իրար հետ և դրանց ահագին ցանցը, որ տարածվում է միաժամանակ բոլոր երկրների վրայ և կոտում դրանց միմեանց հետ զարդացման շաւղի վրայ գտնվող ազգերի քաղաքակրթութեան միանմանութիւնը, քաղաքական-հասարակական կացութեան առաւել կամ պակաս նոյնանմանութիւնը, տնտեսական-հասարակական կերպերի զարգացման բնական օրէնքները, այդ քաղաքակրթութեան տարածվիլը նոյն իսկ մինչեւ կիսավայրենի ու վայրենի ժողովրդների վրայ. ապա արդիւնաբերութեան զարգացած մեքենական որոշ կերպերի աւելի ու աւելի հաստատվելը բոլոր երկրներում, մէկ ընդհանրացում ու հաստատումն, որ միայն ժամանակի խընդիր է, որպէսզի տեղի ունենայ ամեն երկրներում, և այդ ամենն աւելի ու աւելի ընդունելով հաւաքական, համայնական կերպարանք, — այդ բոլորն ահա բերում են այն եղակացութեան, որ մարդկութեան ներկայ՝ զարգացման

աստիճանը նրան տանում է դէպի այնպիսի մէկ ապագայ, երբ ազգերը չեն ունենալ սահմաններ և մարդկային համախմբումները միացած կը լինեն իրար հետ մէկ ընդհանուր համերաշխ դաշնակցութեան մէջ, ուր մէկի եամբը կը լինի ամենիքի կամբը և ամենինը՝ մէկի, ուր մարդկութիւնն այլ ևս կունենայ մէկ ընդհանուր հսկութիւնիքի և իւրաքանչեւրի հաւասար բարեկեցութիւն ու զարգացում:

Ա, երկայի կեանքն է, իրերի ընթացքն է, որ ամեողջ մարդկութեան համար պատրաստում է այդ փուաւոր ապագան, և նրանք, որ այդ հասկացել են և իրանց բաժին աշխատանքը գործադրում են այդ ապագային համենելու համար, նրանք գրանում կատարում են մարդկանութիւնը: Բայց պէտք է արգեօք զրանից եզրակացնել որ նրանք այս որ չեն ճանաչում ազգութիւն, չեն ճանաչում հայրենիք, ինչպէս ուզում են հաւատացնել միամիտներին մեր հակառակորդները:

Ու և մենք այն համոզումն ունենք, որ ոչ միայն աղուէսներն ու գիմակաւորները, այլ և նրանք, որնք անկեղծ կերպով համակված են թթու ազգասիրութեամբ ու հայրենասիրութեամբ և մարդկութեան մէջ իրանց ազգից ու իրանց հայրենիքից զայլ ոչինչ չեն ուզում ճանաչել, մենք համոզված ենք, որ քաղաքակրթութեան մէջ այսօր ազգութեան ու հայրենիքի ունեցած գերի մասին նրանք չունեն այն բարձր գաղափարն ու հասկացողութիւնը, որ ունենք մենք, ազգութեան ու հայրենիքի բոլոր գրական թշնամիներաւ:

Ի՞նչ են ասում նրանք, որ մի յետամնաց ժողովրդի աշխարհահայեացքից վեր գեռ չեն բարձրացել և ի՞նչ են ասում շողորդաբար նրանց ետեւից մեր հակառակորդները, շցելով վատ բնազդումները և ոյժ տալով նախապաշարումներին:

Նրանք ասում են. — մեր թշնամին է օտար կառավարութիւնը, բայց ցանենք ատելութեան սերմեր դէպի օտար ազգերը. մեր նպատակն է թօթափել մեղ Ճնշող լուծը, բայց բաղըր համարենք ամեն Ճնշող լուծ, որ կը լինի հայի ձեռքից. մեր ազգը հետեւողն ու աշակերտն է քաղաքակրթ ազգերի, բայց չը ճանաչենք դրանց մէջ ծագած գիտական միտքը, չընդունենք դրանց քաղաքակրթութեան պառազները, չը հետեւենք դրանց օրինակին. մենք ունենք լուսաւորութեան մեկ աղբիւր — Եւրոպան և պէտք է գնանք նրա գծած զարգացման շաւղը, բայց մեր նկատմամբ արհամարհենք նրա լուսաւոր մոքերը, որ մեղ կը գնեն այդ շաւղի վրայ և որ, հէնց իրերի ընթացքի շնորհով բացում են մարդկութեան առջեւ ազատ զարգացման ուղին և տանում նըրան դէպի ընդհանուր բաղդաւորութիւն, բարեկեցութիւն ու ազատութիւն:

Եւ ահա այդ անհեթեթ, այդ անձոռնի ու հրեշա-
սոր, ազգասիրական, հայրենասիրական կոչված, հակա-
սական հակադրութիւններով, որոնք ասվում ու դրվում
են առաւել կամ պակաս տգէտ հասկացողութեամբ նոյն
այդ նիւթերի մասին, այդպիսի տրամաբանութեամբ, ա-
սում ենք, ուզում են իրանց ցոյց տալ ճշմարիտ ազգա-
սէր ու հայրենասէր: Եւ այդ քարոզներով ազգն ազատ-
ված կը լինի, լուսաւորութեան ուղիի վրայ անցած: Ի՞նչ
այլանդակութիւն:

Մենք, արդարեւ, մտածում ենք բոլորովին ուրիշ
կերպ: Յափշտակված ու հիացած՝ մեր աչքերը յառած
ենք ապագայի կողմը, բոլոր ժողովուներից մի հորացատ
գերգաստան կազմած ապագայ մարդկութեան վրայ, նրա
ընդհանուր համերաշխութեան, ընդհանուր սիրոյ տեսա-
րարանի վրայ: Բայց մենք ապրում ենք ներկայի անար-
դարութիւնների մէջ, մէկ արիւնալի մարտում ընդգէմ
կեանքի թշուառութիւնների ու ծանր պայմանների: Եւ
այդ մարտում մենք անում ենք մեր պարտականութիւնը,
մեր ամբողջ պարտականութիւնը, միշտ ձգտելով դէպի մեր
իդէալը, ոգեւորվելով ու ներշնչելով նօանով: Եւ ամեն
մի քայլը, որ անում ենք դէպի այդ իդէալը, ոչ որին
այնքան ծանր չէ, որքան մեզ, Հնչակեաններիս, նոյնքան
ծանր, որքան իւրաքանչիւր քայլն անելիս զոհեր ենք տա-
լիս բռնակալութեան, զոհեր հայ ժողովրդի ու հայրե-
նիքի ազատութեան համար, զոհեր, որոնց անունը կամ
յիշատակը, սակայն, ամեն օր զրպարտում և ոտնակոխ
են անում մեր ազգասէր, մեր հայրենասէր կոչված ան-
գործ, դատարկապորտ հակառակորդները:

Մենք, արդարեւ, մտածում ենք բոլորովին ուրիշ
կերպ: Ազգութիւնը նոյնը չէ, ինչ որ ամբողջ մարդկու-
թիւն, հայրենիքը նոյնը չէ, ինչ որ ամբողջ աշխարհ:
Յայտնի ազգի անդամներն իրանց կապերով իրանց սո-
վորութիւններով, իրանց համակութիւններով կապված
են իրանց ազգի հետ, իրանց հայրենիքի հետ: Աւելի
ես: Իրանց լեզուն, իրանց ներքին ու հասարակական կեան-
քը իրանց ընդհանուր ճակատագիրը նրանց դնում է,
իբրեւ նրանց բնական ասպարէզում, իրանց ազգութեան
մէջ, իրանց հայրենիքում, որոնց պատկանում են, որոնց
հասկանում են, որոնց վրայ մտածում են: Գրանք են այն
բնական զրգապստճառները, որ ստիպում են մարդուն
գործել իք ազգի ու հայրենիքի համար: Բայց դրանցից
զատ, մենք զիտենք նաեւ, որ այս գարուս հանրամարդ-
կային կենսական ու հասարակական պայմաններում մարդ-
կութեանը քաղաքակրթութեան զարգացման համար ազ-
գութիւնն ու հայրենիքն անհրաժեշտ են եղել: Ազ-
գերի մէջ գոյութիւն ունեցող հակառակութիւնները ստի-
պեցին նրանց իւրաքանչիւրին աւելի լաւ կերպով դինկել
այն բոլոր սնտեսական-հասարակական ու քաղաքական
զէնքերով, որ իրան առաւելութիւն է տալիս միւս ազգե-

րի վրայ: Հենց այդ հակառակութիւնները, որ առաջացել
են տնտեսական յարաբերութիւնների շնորհով ստիպեցին
ազգերին աւելի մեծ ծաւալով զարգացնել իրանց առեւ-
տութը, արդիւնաբերութիւնը, գիտութիւնը, արուեստները,
լեզուները, հասարակական-քաղաքական գործունեութիւնը
և այլն: Իր զարգացման այդ աստիճանի վրայ ազգութիւնն,
իբրեւ այդպիսի, կատարում է օգտակար ու անհրաժեշտ
դեր:

Այսօր զարգացման այդ աստիճանն անցնելու վրայ
են քաղաքակիրթ ազգերից ոմանք, ոմանք դեռ աւելի
յետ են, ոմանք ել նոր են ոտք կոխում նրա վրայ:
Եւ քաղաքակիրթ կեանքի պայմանները, տնտեսական հասա-
րակական յարաբերութիւնների ու կերպերի շարժնակա-
կան զարգացումը, գիտութիւնների ու արուեստների
աւելի ու աւելի կատարելագործվելը և այլն արգելն խոր-
տակել են զանազան երկները միեանցից բաժանող
սահմանները, որոնք այսօր պահպանվում են միայն բըռ-
նի կերպով խախտել են ազգերի առանձնականութիւնը
և կապել նրանց իրար հետ մէկ ընդհանուր ճակատագլ-
րով: ազգերի ժողովրդային աշխատաւոր ընդհանրութիւն-
ները, մարդկութեան այդ ահագին մեծամանութիւնն,
այլ ևս ընդ միշտ կապված են միմեանց հետ պատմական
ընդհանուր շահերով ու ձգտումներով, առանց խորու-
թեան ազգութեան ու կրօնի, —և այդ բոլորն այլ ևս ա-
ւելորդ գարձնելով ազգերի հակառակութիւնները, որ այ-
ժմ առաջադիմութեան արգելք են հանդիսանում, նրանց
ազգերին, միացնում է իրար հետ և ազգութիւնն, իբ-
րև այդպիսի, արգելն աւարտելու վրայ է իր պատմական
գերը, ձգտում ունենալով հասնել այն իդէալին, որի
մասին խօսեցինք սոյն յօդուածի սկիզբներում:

Հայ ազգը, նոր ոտք կոխելով զարգացման այն վե-
րոյիշած աստիճանի վրայ, նրա վրայ ընկած է կրկնակի
մի կողմից՝ զարգանալ ազգայնապէս, որ նրան օգ-
տակար ու անհրաժեշտ է, և միւս կողմից, կապված լինե-
լով եւրօպական ազգերի հետ, ներկայ պատմական ռոպէ-
ում նա չէ կարող ունենալ այդ զարգացումը, եթէ չը-
դէկավարվէ իր առաջադիմութեան մէջ այն լուսաւոր գա-
ղափարներով, որոնք քաղաքակիրթ ազգերի դիմոց բա-
ցել են նոր ապագայ, որի մասին խօսում էինք վերա-
գործվեն: Քաղաքակիրթ ազգերի ներկայի պատմական
ձգտումները:

Հայ ազգը գոյութիւնը, առաջադիմու-
թիւնը, կատարեալ ազգառութիւնը, կախում ունի սոհնա-
սարակ, ներկայ պատմական ռոպէի, պայմանների շնորհով,
քաղաքակիրթ ազգերի պատմական վիճակից, կապված է
քաղաքակիրթ ազգերի պատմական վիճակից, կապված է
գրանց ճակատագրի հետ և կարող է ստանալ իր կա-
տարեալ իրարէրնումը միայն այն ժամանակ, եւ քի կիրա-
գործվեն քաղաքակիրթ ազգերի ներկայի պատմական
ձգտումները:

Հայ ազգը գոյութիւնը այդպիսի պատմական հան-
գամանքներում, ուրիշն, ոչ միայն մեր վերայիշած դրդ-

պատճառներն են մեզմբ հայրենիքի ու ազգի համար աշխատել տալիս այսօր, այլ նաև մէկ աւելի բարձր միտք: Այդ միտքն է՝ հարազատ ազգին բարձրացնել մինչև քաղաքակիրթ ազգերի զարգացման ներկայ աստիճանին, միջոց տալով նրան ունենալ տնտեսական-հասարակական ու քաղաքական լայն գործունեութիւն, զարգացնել իր կեանքը, զարգացնել իր լեզուն, որ հայ ընդհանրութեանը յօւսառութեան գլխաւոր զէնքն է իբրև ընդհանուր գործածական լեզու, և այդպիսով տալ մեր ազգի ձեռքին այն բոլոր միջոցները, որ մէկ օր կը հասցեն նրան ընդհանուր մարդկութեան իդեալին: Դրանում է պատմական իմաստն ու անհրաժեշտութիւնը հայ ազգի վերածնութեան և հայ յեղափոխական գաղափարի:

Ահա թէ ինչպէս ենք մենք հասկանում ազգասիրութիւն, հայրենասիրութիւն, ինչպէս ենք հասկանում ծառայել ազգին, հայրենիքին:

Մի թոհով չէ, որ կը համնէ այդ վսեմ իդեալին հայ ազգը. նրա գիտակցական ու պարտաճանաչ զաւակների ծանր ու երկար աշխատութեամբ է միայն, որ կը հարթվէ հայութեան կենսական ասպարէզն՝ ընդունելու համար քաղաքակիրթութեան բարիքները և որքան կարելի է կօճատելու ու պակաս ցաւերով անցնելու այն դժուար պատմական ուզին, որ նրան կը հասցնէ ի վերջ մարդկութեան ընդհանուր իդեալին:

Աշխատենք, ուրեմն, դրա համար, իրերի ընթացքն արդէն մեզ օգնեական՝ հայութեանը կը տանեն գէպի հանրակեցութեան բարձր իդեալը: Խոկ ամեն տեսակ աղուէսներն ու բորեանները թող անեն իրանց զզուելի գործը: Հեռու չէ այն ժամանակը, երբ պատմութիւնը կը տայ նրանց իր զօրաւոր աքացին:

Թ Ա Յ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

ՆԵՐԵՒՆԵՐ ԹԻՒՐՔԵՑԻՑ

Կ. Պօլիս, 7 յուլիս 1894.

Կ. Պօլսի երկրաշարժի միջոցին Մաքսուտ Սիմօն Պէտրի ապարանքը վնասուած ըլլալով՝ սուլֆանը բարեհածած է իր անձնական գանձէն հազար օսմ. սոկի նուիրել անոր, որպէսզի խեղճ, աղքատ Մաքսուտը նորոգէ իր տունը....

Վիեւնոյն սուլթանը իր հայրական (?) հոգածութեամբ միմիայն հազար հինգ հարիւր ոսկի նուիրած է երկրաշարժէն վնասուած կ. Պօլսոյ բոլոր աղքատն եր ուն.

Ամաթիս թաղը, որ 1,000-է աւելի տուներ կը պարունակէ, մեծ մասամբ աղքատ հայեր, երկրաշարժի միջոցին ծանր կերպով վնասուած ըլլալով կայսերական գթութեան (?) արժանացած է: Թաղապետութիւնը այս 1000 տունուր խեղճերուն բաշխել ուղած է....

Ե՞րեսուն օխա հաց: Թաղապետական խորհրդի անդամք մերժած են ընդունիլ այդ նուերը, յայտարարելով թէ իրենք կարող են իրենց բասկէն անոր տասնապատիկը հոգալ...

Խրկուաշարժը գեղեցիկ առիթ մը եղաւ թուրք պաշտօնեաներու բասկը պարարտացնելու, զի ինչ որ կըստանան յանուն աղքատին՝ հազիւ մէկ տասներորդը կը գործածեն բուն նպատակին: ընդհանուր աղէտի միջոցին իսկ այնչափ անխիզ են անոնք:

Աերգոնական բանտը վնասուած ըլլալով՝ 6-700 բանտարկեալք բանտի ըրջաբակի մէջ բացօդեայ կը գիշերեն եւ անոնցմէ շատերը հիւանդացած են բանտարկեալք ինդրած էին, որ ապահով եւ առողջական պայմաններով եղած տեղ մը պահադրուին: Կառավարութիւնն իրենց այդ խնդիրը մերժած լինելով կը լսենք թէ դեսպանական միջորդութեան պիտի գիմեն:

ԿԱՑԻՆ.

— 0 —

Կ. Պօլիս, 18 յուլիս 94.

Կառավարութիւնը երկրորդ անգամ ըլլալով հըրաւեր զրկեց քաղաքացին անդամներուն՝ որպէսզի խառն ժողով գումարելով պատրիարքի տեղապահի ընտրութեան ձեռնարկին: Ժողովոյ անդամք երկրաշարժի աղէտը պատրուակ բռնելով՝ չէին պատասխանած եղած հրաւերներուն. բայց վերջապէս անցեալ շաբթու Խառն ժողովի 28 անդամներէն 10 անդամը միայն ներկայացան ի պատրիարքարան: Կատելի է, որ քաղ. ժողովի ատենապետ Մաքսուտ Սիմօն Պէյ եւ կրօն. ժողովի ատենապետ Գրիգորիս Եպիսկ. Յովհաննէսեան բացակայ էին:

Կերկոյը յայտարարեցին թէ ըստ Սահմանադրութեան իրենց պաշտօնավարութեան ըրջանը շատոնց լրացած ըլլալով՝ չը պիտի կընան ընտրութեան ձեռնարկել եւ այս իմաստով զիր մը ուղղելէ յետց ի բ. Գուռն՝ ժողովատեղիէն մեկնեցան: Բայց գրաքնութիւնը հայ թերթերուն մէջ հրատարակել տըւաւ թէ ընտրութեան անյաջողութիւնը վերադրելի է անդամոց մէջ մեծամասնութիւն չը գոյանալուն:

* * *

Կախիկին պատրիարք Աշրդեան Խորէն երկու ամսական պահանջք եւ սուլթանին վերջին անդամ պատրիարքարանին՝ նուիրած 400 սոկին բաժինն ստանալիք ունի եղեր, զրոնք ստիպողաբար պահանջներ է ելեւմտից տեսուչ Միհրան Զապանեանէն, յայտարելով թէ հակառակ պարագային պատրիարքի արքարանի ի արքարանի եկամուտները գրաւ է (sequestre) ներքեւ պիտի դնէ.... Միհրան Զապանեան մերժողական պատասխան տուեր է:

ԿԱՑԻՆ.

— 0 —

ՃԵՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԵՖ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

Կ. Պօլիս, 19 յուլիս 94.

Յայտնի է թէ քաղաքական ժողովի այն անդամները, որոնք անցեալ չորեքշաբթի օր ներկայ գըտ-

նւած էին պատրիարքական տեղապահի ընտրութեան անհետեւանք նստին՝ զգածուելով Հնչովեան կուսակցութեան կողմանէ իրենց եղած սպառնալիքին՝ յայտարարած էին թէ, իրենց պաշտօնավարութեան շըրջանը շատոնց լրացած է եւ հետեւաբար ինքնինքնին անձեռնհաս կը զգան այնպիսի ընտրութիւն մը կատարելու:

Թուրք կառավարութեան վրայ շատ անախորժ տպաւորութիւն թողած էր Խառն ժողովի այս օրինական յայտարարութիւնը, որոյ անդամներէն մինչեւ Հիմա ամենաստրուկ համակերպութիւն միայն տեսած էր: Ուստի այս անլուր համարձակութիւնն ունեցող ներուն աղէկ դաս մը տալու համար՝ կառավարութիւնը շարթուս սկիզբը ցերեկ ատեն ձերբակալել տուաւ Քաղ. ժողովի գերատենապետ Տիգրան էֆէնտի Եռուսուփեան եւ անդամներէն Յովհաննէս էֆէնտի Թորոսեան ու Մկրտիչ էֆէնտի Ասասեան. իւրաքանչիւրին թեւերէն բռնած էին երեք ոստիկան եւ քաշկառելով զմնոնք առաջնորդեցին դատարան: Կառավարութիւնը՝ մարդ վախեցնելու իր սովորական գուհիկ միջցն ի գործ զնելով՝ կըսպասէր որ Քաղ. ժողովի ձերբակալուած անդամք դատարան ներկայացածնուն պէս դատաւորին ոտըը նետուէին եւ շընորհ խնդրէին, բայց որչափ մեծ եղաւ իր զարմանքը՝ երբ, ինչոր պատրիարքարանի մէջ յայտարարած էին նոյնը նաեւ կրկնեցին հոն՝ դատարանին առջեւ եւ խիստ բողոքեցին կառավարական այն տնօրինութեան դէմ որով. իրենք, տէրութենէն պատուուած ասաիձանաւորներ (*), հասարակ ոճրագործներու պէս ոստիկանական հսկողութեամբ դատարան կը տարուէին, մինչդեռ կարելի էր պարզ հրաւիրագիրերով ալ զանոնք հոն կանչել: Կառավարութիւնը խոհեմութիւն համարեց այս մարդիկն անմիջապէս ազատ արձակել, բայց ասոնք ուղղակի Մեծ-Եպարքոսին դիմով կրկնեցին ու շեշտեցին իրենց բողոքը:

Այս օրինակն ամենագեղեցիկ դաս մը է եւ անգամ մը եւս կուգայ հաստատել թէ թուրք կառավարութեան վրայ միակ ազգեցիկ գեղն օրինաւոր համարձակութիւնն է եւ ոչ թէ թուլամորթ ստրկութիւնը: Եթէ Քաղ. ժողովը իր այս ընթացքը քանի մը տարի առաջ բռնած ըլլար՝ աղդային այնքան թանկագին առանձնաշնորհումներ չէին բռնաբարուիր կառավարութեան կողմէն:

ԿԱՑԻՆ

— 0 —

ՆՈՐԱՆՈՐ ՀԱՐՑԱՁՆՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԽԱՐՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆՆԵՐՈՒՆ

Ա. ՊՈՂԻՆ, 21 յուլիս 94.

Բացի Քաղ. ժողովոյ երեք անդամներէն՝ որոնց ձերբակալուիլը ասկէ առաջ դրած էինք, կառավարութիւնը սկսած է մի առ մի հարցաքննութեան ենթարկել կրօն. եւ Քաղ. ժողովի բոլոր անդամները, որոնք ճիշտ միեւնոյն պատասխանը տուած են: Հար-

(*) Եռուսուփեան Տիգրան էֆէնտին կառավարական բարձրաւաստիճան դատաւոր է:

ցաքննութիւնը կը կատարուին Ոստիկանութեան նախարար Նազըմ փաշայի եւ Դատարական նախարար Ռիգա փաշայի կողմէն: Այս հարցաքննութեանց առմիւ Նազըմ փաշան խօսք մը արտասանած է, որ իսկատիպ մէկ պատկերացումն է թուրք պաշը պօզուգ կառավարութեան անիշխանական ձգտումներուն: Իրօն. Ժողովոյ ասենապետ Գրիգորիս եպիսկ. Յովհաննէս եպիսկ. Հայութիւնը չափանի հարցուած է, թէ ի՞նչու չէ մասնակցած տեղապահի ընտրութեան: Եպիսկոպոսը կը պատասխանէ որ Սահմանադրութեան օրէնքը չը ներեր. ասոր իբր պատասխան՝ Նազըմ կը դոչէ, որպայ նցն այդ Սահմանադրութեան օրէնքը վաւերացնող կառավարութիւնը է, որ քեզի կը հրամայէ ընտրութիւն կառարել, ալ ի՞նչու օրէնքի անունով կը խօսիս ինձ . . .⁴ Ասիկա պարզապէս կը նշանակէ թէ կառավարութիւնը նախ եւ առաջ ինք չի յարգեր իր հաստատած օրէնքը, այլ եւս ուր կը մնայ իր ստորագաւառ պաշտօնեանները . . .

Վենք այդ վաղուց գիտէինք, փառաւոր Նազըմ, միայն թէ ատոր պաշտօնական խոստովանութիւնը կը մնար, այդ ալ դուք ըրիք, շնորհակալ ենք:

Ինչո՞ւ ուրեմն ձեր շուրջը անիշխանականներ կը փետուեք. ինչպէս նշանակ՝ անդամ մը շատ գեղեցիկ ըսած էր, առաջին անիշխանականները դուք ինքները էք . . .

Հարցաքննութեանց պահուն ոստիկանութեան նախարարը Խառն ժողովոյ անդամներուն յայտարարեց թէ տեղապահի ընդունեած սուրբ կարդ մը սուահակներու (իմա Հնչակեաններու) խոռվայող ընթացքին. . .

ԿԱՑԻՆ

— 0 —

ԽԱՐՆ ԺՈՂՈՎԻ ԱՊԱՐԴԻՒԽ ՆԻՍՏԸ

Ա. ՊՈՂԻՆ, 29 յուլիս 94.

Խառն ժողովի անդամները մէկիկ մէկիկ հարցաքննութեան ենթարկուելէ յետոյ, կառավարութիւնը իրենց ազգարեց թէ կայսեր իրաւունքին համեմատ պէտք է չորեքշաբթի օր (28 յուլիս) պատրիարքարանի մէջ նիստ գումարեն եւ անպատճառ տեղապահի ընտրութիւնը վերջնապէս ու վճռաբար կատարեն:

Այս նիստի մասին նախապէս ոչինչ չը գրուեցաւ տեղական թերթերուն մէջ որպէսողի, եթէ քեպքերու բերմամբ նիստն անհետեւանք անցնի, կառավարութիւնը ժողովորդի առջեւ չը խայտառական ուի:

Որոշեալ օրը ժողովականներէն մէծագոյն մասը ներկայ էին, բացի Քաղ. ժողովի առաջ կը պնդեն իրենց հրաւիրականի վրայ: Ոստիկանութեան նախարարին կողմէ յատուկ պաշտօնեայ մը ներկայ ժողովականաց անունները կարձանագրեր, որպէսողի պատրիարքարանը միջոց չունենայ պատրուակելու թէ, ժողովականը որինաւոր մէծամասնութիւն չունեին:

Կերկաները յայտարարեցին թէ, կայսեր իրաւունք

յարգելով, թէպէտ որոշեալ օրը գումարուած էին ի պատրիարքարան, բայց Ազգային Սահմանադրութիւնը կարգիլէ իրենց ընտրական ու եւ է գործողութիւն կատարելու, քանի որ իրենց պաշտօնավարութեան շըջանը լրացած է... .

Ես յայտարարութիւնն ընէլէ յետոյ ժողովականք մեկնեցան, ապշութեան մէջ ձգելով նազըմիներկայացուցիչը:

Ութանը շատ զայրացած է ժողովականաց այս ընթացքին դէմ եւ նոր իրատէ մը հանած է, որ անպատճառ յառաջիկայ չորեցաբթի (Յ օգոստոս) նորէն նիստ գումարուի եւ այս անդամ... անպատճառ ընտրուի պատր. տեղապահը: Ցաւայի է, որ սուլթանի իրատէները վերջին ամիսները տարօրինակ կիրափով կորուսած են իրենց ահեղ նշանակութիւնը... բայց կը փափաքինք միեւնոյն ատեն, որ ոշնորհիւ վեհութանին այդ իրատէները պարունակող թղթի կրտորները գոնէ բանի մը օգտակար լլլան....

ԿԱՑԻՒ.

— 0 —

Կ. Պօլիս, 7 օգոստոս 94

Կառու ժողովը նիստ գումարեց, կառավարութեան սպառնալեաց տակ, և պատրիարքական փոխանորդ ընտրեց Հմայեակ եպիսկոպոս Դիմաքսեան:

ԿԱՑԻՒ.

ՎԵՆԵՑ ԿՈՂՄԵՐԻ ՎԻՃԱԿԻ

Վան, 19 յուլիս 1834.

Անգութ Բահրի փաշայի տեղս գալէն ի կեր, որ գրեթէ երկուսուկէս տարի է, վանի մէջ ամեն ինչ փոխուեցաւ. այս անպիտանը գրեթէ մեր երկրի համար պատուհան եկաւ: Բանտի մէջ հարիւրաւոր անմեղներ լեցունել տուներու խուզարկութիւներ, բանտի չարշարանք, ձմեռ ատեն բանտարկեալներ ձիւնի մէջ պատկեցնել մուրճով գլուխնին ծեծել, կրակցած երկաթով ամբողջ մարմին խարել հինգ, վեց, տաս օրով անօթի ծարաւ փոլիխներու մէջ թողուր, ումանց պատիւր բռնի բռնաբարել... իր սովորական ձեռնարկութիւններն են: Իսկ ինչ որ ամենէն ցաւալին եր յայտնապէս Բահրի փաշայի կողմէն բոլոր քիւրտերուն եւ տեղացի թիւրգերուն հարահանգ տրուեիլն է ուղղակի կամ անուղղակի կերպով կեղեղել ձնչել, թէ նիւթապէս եւ թէ բարցութէս տկարացնել հայ ժողովուրդը. որով արձակ համարձակ քիւրդ ու տաճիկ իւրեանց անգթութիւններ ի գործ կը դնեն հայերի վրայ: Հարստահարուող զիւղացի կամ քալաքացի բողոքներ միշտ անլսելի կը մնան եւ շատ անդամ տուգանքի եւ բանտարկութեան կենթարկուին: Այսպէս խաղաղորդի մը խանութէն դողցուած հաշն երբոր տէրը, Պարոնիկեան Տիգրան, քիւրտի ձեռք

ալ քիւրտերու մէջ կը դանուի, արռաքին ձեւով երկրին խաղաղութիւնը պահպանելու, իսկ ներքին կերպով հայերը կողոպտելու եւ քիւրտերուն հրահանգ տալու որ սպանեն, վիրաւորեն հայերը եւ թալանեն անոնց ունեցածը... և երջապէս Բահրի վերջին աստիճան անգութ վայրինի, եւ կիսամթուրք հայերն եւս փճացնելու եւ իրենց ազգակիցներու դէմ գրգուելու նպատակով տեղու դալ հետեւեալ դէպքեր կապացուցանեն:

Պօլոս եպիսկ. թելադրութեամբ բանտարկուող Արայուց լմաղեցի Սօլախիւան Խաշատուրը բտնտ եղած ժամանակ, տուն գողեր մտան, յիսուն լիրայի ապրանք տարան: Յունիս 26 գիշերը թիւրք թէրզի օղի Ալալի մանչ քեամիլ՝ կը մտնէ Շէրիփ Աղայ Թաղ բնակող Պետրոսի տուն. գիշերանց յիշեալլ վեց հոգով կոտրտած պատուհանէն վար նետելով փողոց կը ձգեն, հոն ալ անխնայ կը ծեծեն. երկու երեք տեղ գաշոյնի հարուած լնդունած էր. մարդը թէեւ մեռած չէ, սակայն անկողնոց կը ծառայէ: Ցորեկին նորէն բռնութեամբ տուն մըտնելով ընտանիքը բռնաբարել ուղած էր...

Կուսակալի քեռորդին խուրչութ պէյ, ըէժիի պաշտօնէի դիմակին տակ անդթաբար կը ծեծէ հայերը, Սուրբուկեան Գալուստը ծեծելով ակուն կոտրեց, խանութպան Ալեքսանեան Արամը խանութէն վար քաշելով երկու փայտ կոտրեց վրան, հինգ մէծիտ ալ տուգանք առնեղով թող տուաւ, իբր թէ տունէն 20 տրամ ծուխ ելեր է: Նոյնպէս չարաչար ծեծեց թէլլալ Հայրապետը եւ Եարմաճի: մանչ Գասպարը: Կուսակալի քեռորդին, երկրի հսկող պաշաննան, քաղաքի մէջ, հրապարակի վրան այս աստիճանի համարձակութեամբ ոճիրներ կը դործէ, հապա գիշերու մէջ, խեղճ գիւղացւոց գլխին քիւրտեր ինչ փորձանիքներ կը բերեն, երեւակ ոյիցէք...

Գիւղացին երեք տեսակ տռւրք ունի կառավարութեան, քիւրտին եւ վաշխառու աղաներուն. տուրք հաւաբուներու ըրածներ քիւրտէն պակաս չեն...

Յայտնի լրտես Պօլոս եպիսկ. կը շարունակէ իւրմատնութիւններ. զայն փնտողը թէ գիշեր եւ թէ ցրուկ կինայ գանել կուսակալի տուն. արդէն նանախնական դատարանի հարցաքննիչ դատաւոր կը համարուի, քանզի կուսակալը ձերբակալուող որ եւ է հայ առաջին անգամ Պօլոսին կը զրկէ հարցաքննելու համար, յետոյ դատարանին: Կուսակալը Պօլոս եպիսկ. եւր հայր կանուանէ եւ իւրաւունք ունի: Օրովհան բնդութէմ խեղճ հայոց ըրած ուղղակի եւ անուղղակի հարստահարութեանց ու կեղեղքումներու մէջ իրեն աշակցող (թուրքերէն ի լատ) հայոց մէջ մէկը չը գտաւ: Պօլոս ունի իւր խորհրդատուններ, գարշելի խանճեան Հայրապետ, Պատափիկեան կամ Պետրոսուրկեան Աւետիս. այս վերջին աւելի մռւնաւորիչ է, շատ զզուելի մեքենայութիւններ ունի, Պօլոսի թոյն տուող եւ թեւ ու թիկունք սա է:

Տեղույս մուարիֆի եւ կուսակալի քննիչ թարգման Տիգրան Ամբրջանեան եւ Աշորդան Սահակ—Պէտրիս վերջին աստիճան բոնութիւններ ի դործ կը դընեն գպրոցներու վրայ. անոնց վասա շատ ու շատ է: Սահակ—Պէտրիս վասա արդէն ըէժիի մէջ գրադիր լինելով կառավարութեան թելադրութեամբ զէ-

տերուն հրաման կուտայ ուղղակի ծուխ փնտոելու նպատակաւ հայոց տուն մտնել այնպէս որ այս պատճառաւ սարսափելի վասաներ կուգան։ Ասոնց զոհ դնաց Մալցյեան Սովուէս. թէ Տիգրան վարժապետ եւ թէ Արդան կեղծ ստորագրութիւն մը Մալցյեանին վերագրեցին։

Անցեալներ Հայոց Զորի մէջ մի հայ սպանուեցաւ. նյոնպէս Արտամիտ գիւղի մէջ քիւրտ մը հայ մը սպաննեց. սպանողն ազատ կը պտտի։ Ատի Խաման գիւղի ոչխարներ տարան։ Ոստիկան մը չարշուին մէջ Թէրզի Մանուկ պիտի սպանէր, եթէ Մանուկ չի փախէր խանութիւն։ Թուէս շաբաթ մը առաջ Պաշ-Գաեայէն վերագրածող Շատալոցի Մերզիկը քիւրտեր սպաննեցին, ապրանքներն ալ կողոպտեցին։ Կուռուպաշ գիւղէն վար գտնուող Մանուկի ջրալաց գիշերանց քիւրտեր մտնելով ութ չափ ջորեն տարան, ջրալացներն ալ կողոպտեցին։ Զգենք ասոնք, սովու կայ Աւանի մէջ սնվ կառավարութիւնը յայտնապէս սով կուզէ, եւ ինքն է որ անհամեմատ բարձր դներով կը ծախէ ամեն ուտելիքներ։

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՑԻ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ՏԱՐՕՆՈՅ

(Հարունակութիւն *)

— Այ. 1-ին Արօսի պահապան Խաչօնեան Մարտոն իր քիւրդ ընկերի հետ կը տեսնեն 2-6 քրդեր, որք տան մը պատը կը ծակեն։ Մարտոն գովելի քաջութեամբ գողերու հետ կը կոռուի եւ դաշյոնի հարուածով մէկը կը վերաւորէ, որ վերջը կը մեռնի, իսկ ինքը սիւրմէլի գնդակով գետին կը փոռուի։ Կոռուի ժամանակ քիւրդ ընկերը զինք մինակ թողնելով կը փախչի, որմէ խրախուսուած քիւրդ գողերը թէեւ կը յաղթեն հայուն, բայց առանց բան մը կարենալ տանելու փախուսուի կը դիմն։ Այդ գողերն Մոլախուլացիներն եղած են, որոնց վրայ գանդասն անօգուտ եղաւ։

— Այ. 6-ին Ղուղլու գիւղին մօտ Պուր հանց ի քրդերէն Սատուի տղան Խալուն եւ երեք ձեւալցի քրդեր, պանդխտութեան գնացող պուլանըցի 20 ի չափ հայեր կը թալնեն, վասը կը հանի 50-60 սոկոյ. գանդատ եղած է կառավարութեան, բայց անլսելի մնացած է։

— Այ. 7-ին երկրին Խաղաղութիւնը պահպանելու պատրուակաւ, Խնուս եկող զօրաց մի քանին Շապ ատին եւ Մարու Փ գիւղերը գալով իրենց ձիերուն կերցնելու համար գարի կը պահանջնեն, գիւղացիք աղաշանկով կը յայտնեն որ իրենց գիւղի մէջ բնաւ գարի չըկայ, բայց զօրքերը ծեծելով, հայհցանըցի անպատճառ գարի կուզն։ վերջի վերջ կը համաձայնին որ գարի տեղ յորեն տան։ Այս անգամ զօրքերը յորենը չեն ուտեր ըսելով, կը պահեն հետերնին տանելու, եւ կերթան խոտերու դէղերէն բոնի խոտի խուրձերը բերելու։ Ասոր վրայ հայերը ողորս դու պատուիրեցեր գաս մը կուտան զօրաց։

*) Տես «Հնչակ» Nrs 8, 9 և 10.

— Այ. 6-ին Պաթումէն, Պօլսէն եւ այլ կողմերէն վերագրածող 48 հոգի սիլամիներ (պանդուխտներ), Կարինէն, Խնուսէն անցած ատեննին, թաք մանի մէջ գուշուր ըսուած քրդաբնակ գեղը կիշեւաննեն։ Սոյն գիւղացիք գիշերով զինեալ խուռն բազմութեամբ պանդուխտներուն վրայ կը յարձակին եւ կըսկսին թալնել։ Պանդուխտը քանի մը մէջիտիէյով հազիւ իրենց օձիքը կազմատեն եւ յետոյ անդ գանուող ոստիկանին կը դիմն իրենց վասար պահանջնելու, բայց դժբաղդութիւնը այն է որ ոստիկանն իսկ անկարող կը լինի պաշտպանելու։

— Այ. 8-ին բերդի ոճրագործ բանտարկեալներէն 11 հոգի գիշերը ժամը 6-ին իրենց ոտքերէն շղթաները հանելով՝ ազմուկ կը հանեն, իբր թէ կռիւ կընեն։ Երբ բանտարկետը դուռը բանալով ներս կը մտնէ հանդարտեցնելու, մի քանի կեղծ հարուածներ կուտան իրար և դուրս կը թափին։ Այդ բանտարկեալները, որք իբր թէ խորամանկութեամբ փախան, Պէլլէք բցի եւ Ճեպրանցի ցեղապետներ էին, որք վերջերս թալնուած թուղղացի լայի (Աղհանի) փոսթը յափշտակելու ամբաստանութեամբ բունուած էին։ Այդ ցեղապետներն էին Շեշոն ու Սլլոն, որք հանրածանօթ աւազակներ են։

— Այ. 12-ին Շապ ատին գիւղէն Սրգոի աղայ Պղտուին 22 ոչխար գիշերով կը ատան Ցիկան քրդաբնակ գեղի ձիպրանցի բրդերը։ Սա այն բանով յայտնի է, որ ոչխարի հետքերը կը համսին մինչեւ այդ գեղը Երկիցս գանգատ կը լինի, բայց կառավարութիւնը անլսելի կը թողու։ Ոստիկանապետը կը մերժէ ոստիկան տալու, որպէսզի յիշեալ գեղը խուզարկուի, մորթերը կամ ողջ մնացած ոչխարները հանուին։ Երկրորդ անգամ տրուած աղերսագրերը իտարէի ժողովը անդամ Մոլլանու լուսածցի և հմէտ աղան Պայտ ամի ձեռքէն խլելով կը պատու եւ գանգատող հայը կը վոնտէ։

— Այ. 13 ին Ճեպրանցի Քէղլի աղայի տղան Սատի, Պուրշաս (Քրդիս) գեղի միւլթէզիմը իբր հաւաքած առանձնորդը Մարուփ գեղին մէջ ամբարելու համար գուղացիներէն տեղ մը կուզէ, բայց երբ գեղացիք բացասական պատասխան կուտան, բարկացած՝ հայերը այն քան կը ծեծէ ու կը հայհոյէ, որ գեղացիներէն մի մասը կը փախչին եւ մօտակայ Շապատին գեղը կապատանին, մինչեւ միլթէզիմին գեղէն հեռանալը։

— Այ. 14-ին Հոչակաւոր աւազակապետ Մուսապէկի որդի Ալի պէկ որ 14-15 տարեկան պատանի մը է, 15 ձիւլորով բերդ երթալու ատեն, յիշեալ Մարուփ գեղը կիշեւանէ։ Երբ իւր պահանջները լիովին չեն կոստարուիր, սպառնալիքով կըսէ ոգիտէք թէ ես ով եմ. իս այն Մուսա պէկի որդին եմ որ Հայերը Չունուրի մէջ շիշով խորովց. ինչ որ կուզնէ եթէ չի տաք, միեւնոյնը կըսեմ եւ եսս։

— Այ. 22-ին Փայ ի կցի քրդերը Զէվիրմէ գեղին մէջ ցորենի հոր մը բանալով երկու սօմար ցորեն կը գողնան։

Խնուս գաւառակի հպատակաց շահերը պաշտպանելու համար, եկած զօրաց հարիւրապետը զանազան գեղերէ գարի հաւաքելով խարած է վերջը իլմուխապէր (ստացագիր) տալ բայց միամիտ գիւղացիք վերջէն

քանիցս դիմած են ստացագիր ընդունելու, իսկ նա կոպիտ խօսքերով վոնտած է: Հաւաքած դարիներու քանակութիւնը տասը սօմարի կը հասնի, զորս առած է հետեւեալ գեղերէն. Ղարա-քէօփրիւէն մէկ ու կես սօմար, Պուլնագէն, Եօնձալուէն, Տատավերանէն, Խրիուտէն, Կիւնտուզ, Ղօլիմախուտ, Վէօվէնտիք, Սալվորի, Խըրըմղայիա, Կոբալ եւ Ղարաչօպան, մի մի սօմար վերցուցած է:

Այ զարմանալի չէ այնքան որ պէտք եղած ստացագիրը չեն տար, այլ այն աւելի զարմանալի է, որ գեղացիներէն շատ անգամ բոնի իրենք զօրքերը ստացագիր կը պահանջեն սա բովանդակութեամբ թէ, ոյսքան զըշ, ստացած ենք այսքան դարիի կամ ուտեստի փոխարէն⁴:

— Նոյ. 26. ին Բիւրակնեան (Պինկէօլ) սարի զօյ, Թ. ը պ կոչուած տեղը, Պ ա շ ք է ո յ գ ե ղ ի մօտ, Հարկահաւաքիչ զօրք մը կսպանուի Շուշարցի քրդի մը կողմէ:

—Պ Ո Ւ Լ Ա Ն Ը Գ —

— Նոյ. 15.-ին Հասնանցի ցեղապետներէն մին, երեք չորս ծառաներով չամզաշէ յ և ի Հօմօնան Արէի ջաղացը վրայ գիշերով կը յարձակին թալանելու, բայց ջաղացպանը եւ իւր ընկերք դիմադրելով, քրդերէն, մին կը վիրաւուեն, որ երեք օրէն վերջ կը մտանի: Քրդերը վրէժը հանելու համար ամեն օր թէ գեղի եւ թէ ջաղացի վրայ յարձակում կը գործեն, առանց անձի վնասելու կը յաջողին բաւականին ոչխարներ ու տաւարներ տանիլ:

— Նոյ. 25.-ին Հասնանցի ցեղապետներէն թէ մօի Ի կի թի մարդիկ ըստ իրենց ին սովորութեան Շ է ր վան շէ յ և ի Հայերուն մալ, կուտան մինչեւ դարուն ձրիապէս պահելու. երբ հայերը չեն ընդունիր, ետ կը դառնան ու գիշերով կը յարձակին թիւ և ճ ը ի Ը ո ք օ ի տան վրայ եւ երկու եղբայրներէն մին կսպաննեն ու միւրը կը վիրաւորեն:

Հասնանցի ցեղապետներէն թամած ին ի եղբայրներէն Սէ վարին եւ է վէ յ և, Աճմու Ե ու ս ու Փ ի հետ կոռուին: Առաջին եկուբը կոռուի մէջ թաճտինի հօրեղբալի Ֆայ յ ե ա դ ը կունուի, որոյ գլուխը կտրելով լճմու կուտուֆի մարդիկ, կը տանեն նշան կը զարնեն: Երկու կողմէ կսպանուին 13 մարդիկ, 7-ը թաճտինի իսկ 6-ը Եուսուֆի կողմանէ:

Եհաւասիկ վերոգրեալ տեղեկութիւններէն՝ որոշակի կերեւի, թէ Հայաստանցին ինչպէս մէկ օրուան, մէկ ժամուան մէջ կը զրկուի իւր քրտնաթոր աշխատանքի արդիւնքէն: Մեծ տոկունութիւն, համբերութիւն ու եռանդ է հարկաւոր որ մարդ երկար տարիներու մէջ վաստակածը երբ մէկ ակնթարթի մէջ կը կորսնցնէ, կը կին սկսի առանց վհատելու ու յուսահատելու աշխատիլ:

Միթէ յուսահատած չէ հայ աշխատաւորը... Աակայն յուսահատը երկու անմիջական եղբակացութեան կը համի Մահ կամ Ա զ ա տ ո ւ թ ի ւ ն ...

ՍԵԿ

— 0 —

Խնուս, 5 յունիս 1894.

Երբ որ եւ իցէ զ. ա զ ա ի մը տուրքերն կը վերջանան, այն ժամանակ կառավարութիւնը ուրիշ միջոցներ կը փնտուէ գիւղացիներու հանգիստը խովվելու: Տումաք կը քաքու եւ հին հաշիւներ դուրս կը քերէ, հինդ տասը տարուան մնացած պագիէները կը պահանջէր բայց տեսէք թէ ինչպէս: Գիտնալով թէ այդ պագիէները գանձել օրինաւոր միջոցներով անկարելի է, ամսականները բարդուած ժանտարմներուն հավալան ե օ (փոխանցումներ) կուտայ. իրենց չը վճարուած ամսականոց փոխարէն, ամեն հնար ի գործ կը դնեն այդ պագիէները գանձել: Այդ ժանտարմներն ալ ու թէ տեղական ժանտարմներ են, այլ վիլայէթէն (Կարինէն) զկոււած են, որք ժողովրդեան անձանօթ լինելով անգիտաբար, չարաչար կը կեղեկեն. հայհոյել ծեծելով սոկոր ուտել (Կաշառ) ամենուն սովորակուն բաներն են որ մէկը թուել...

— Յնվր. 5 ին ծնդեան խթման իրիկուն Զը ո ը ք ց ի 70 զինեալ քուրդ ձիաւորներ կը լեցուին Պ ո ւ ր ն ա զ գեղը, հարսանիքի վերադարձած պահերուն: Ի՞նչ հաստահարութիւն ըսիս չեն հասցուներ գիւղացւոց վրայ: Տօնի Ճ ա շ չեն ուտեր մեղք համարելով եւ կը պահանջեն ու կստիպեն նորանոր կերակութիւն պատրաստելու, եւ բոնի մօտ 200 հաւ կը մորթեն, բացի Ճիշոց համար մսխուած դարին, խոտը ու գարմանը (յարդը): Յիշեալ 25 տունէ բաղկացեալ աղքատիկ գեղը երկու օր շարունակաբար իւր ունեցած իւղը, պանիօթը, պուլղուրը (ձաւար) ու հացը կը լեցունէ վայրադ քրդերու կոկորդը իւր պատիւր պահպանելու մոքով:

— Յնվր. 10.-ին հարկապէս հստիկանները Հարեմիկ գեղացի Կակօի տղուն Միսն այնքան կը ծեծեն որ մէկ ամիսէ աւելի կիսամեռ հիւանդ կը պառկի:

Խոռ զար կութիւնը և Ճ ո ք ա կ ա լ ո ւ թ ի ւ ն ք. — Յնվր. 10.-ին յատկապէս Կարինէն զըրկուած փօխս Սուհամմէտ Էֆ., միասին առած 6-7 ձիաւոր սատիկաններ, յանկարծ Խ ա լ ի լ - 2 ա վ ո ւ շ գեղը կը մտնէ եւ Փ ա փ ի ն ն ց, Ա ս դ ո յ ե ն ց, Ուստա Ս ա ր գ ո ս ի եւ Ա յ լ ո ց տունները մանրակրիտ կը խուղարկեն զէնք և այլ և այլ վնասակար բաներ փնտուելու համար. բայց սրիկանները ոչինչ չը գտնելով ձեռնունայն ետ կը դառնան: Միայն թէ Պետօի տղայ Կարին առ բարդէն վերադարձած էր, կը ձերբակալեն, ըսելով որ կանիւաւ տեղեկութիւն բերած է խուղարկուելու մասին, բայց վերջը անպարտ կը թողուի: Կոյնպէս ձերբակալուելով քանի մը օրէն վերջ աղատ կը թողուի նոյն գիւղացի Սիմոն անձը, որոյ մասին գեղացիք կը հաստատեն թէ քրդաց հետ միացած մասնութիւն կընէ գեղին վրայ: Յիշեալ մատնիչը արձակուելէ վերջ կորած է եւ չը գիտցուիս թէ ուր գնացեր է:

— Յնվր. 25.-ին նոյն խուղարկիչ պաշտօնեանները շապատին գեղը դալով կը խուղարկեն Գ օ պ օ ե ա ն Օ հ ա ն ի աղնիւ երիտասարդի եւ սորա մեծ եղբօր Յ ա կ օ ի տունները: Աւելորդ չէ յիշել աստ կանանց եւ տղայոց լաց ու կոծը ու կրած սարսափը: Օհանի տունը մանրամասն քննելով եւ տան զանազան կողմեր պեղելով, ոչինչ չեն գտներ, միայն մէկ

Պէրտանի հրացան մը կը գտնեն, որ իբրեւ աւանդ տրուած է եղեօ Զեօքէզ թա մաս աշայի կողմանէ: Հրացանը գտնելուն պէս ՕՀանի եղբայր Միսաքը կը ձերքակալեն նորա տեղ: Միսաքը բերդ տանելով բաւական կը չարչարժն (անօթի, ծարաւ ու ցուրտ մարագի մէջ պահելով) որպէս զի իմաց տայ թէ հրացանը որ տէղէն է եւ թէ իբրեց տունը հիւրաբար գտնուող բժիշկ Մուռատ ան անուն անձը եւ, իւր լնկերակից Արմենակ ուր կը գտնուին և այլն: Կա կը պատասխանէ թէ, ո հրացանը յիշեալ թամարին է եւ թէ այդպիսի անձանց մասին ոչ տիսած եւ ոչ ալ տեղեկութիւն ունի: Այս պատասխանին վրայ կը պառանան, բայց նա անվեհերաբար կը շեշտէ ոկուզէք սպանեցէք, քանի որ տեղեակ չեմ: Քանի մը օր վերջ ՕՀանի քաղքի կ զիւղին մէջ ձերքակալութելով եղբայրը կը թողուն, իսկ զինքը Մ. կ ո տ ի չ վարժուապետ անուն անձին (որոյ համար հաստատուած է թէ ՕՀանի տունը մասնողն է): Հետ կարին կը տեղափոխին: Այդ մատնիչը անձնական ատելութեամբ կուրսցած մարդ մը է, որ ՕՀանի հետ անձնական թշնամութիւն տնենացած ըլլալուն՝ այդ այպանելի ու զուելի քայլը տառած է:

(Կը շարուեակվէ)

ՍԱՀ

X

V

Ամսսիա, 28 յուլիս 1834.

Դաստիարէս 12 ժամ հեռաւորութեամբ քէ օ փրի և զիւղավաղաքին մէջ մի քանի վատ հայեր վասակար զրութիւններու ձգեցին քանի մը հարուստներու տան մէջ յետոյ երթալով կառավարութեան իմաց տուին: Կառավարութիւնը անմիջապէս ջրջապատելով այդ իսկուզներու տունները, որոնք ոչինչէ տեղեկութիւն չունէին, սկսաւ սաստիկ խուզարկութեան թուղթերը գտնուեցան. և ամենքը մէկ բանս զրուեցան առանց որ եւ է հարցագնութեան: Կառավարութիւնն ինքը զիւնալով մէկտեղ այդ մարդիկներու անմեղութիւնը չուզեր թողուլ քանի որ իրեն համար ստակի ճամբայ է բացուած. տեղույն հայ հասարակութիւնը խուլ կատաղութեան մէջ է այս յայտնի անիրաւութեան համար:

Վարզուանի դատաւորը մի քանի տեղ պարծանքով յայտարած է թէ, իր Մարզուան գալէն ի վեր 17 հատ երիտասարդ լիկել է արուագիտութեամբ: Տեղոյն թիւրը երիտասարդութիւնը լսելով զայս 17 հոգի դաշտը ինչոյքի կը հրաւիրեն յիշեալ դատաւորը, որ ամենայն հաճութեամբ կը լուսական ինչ մէջ յուսախարութեան մէջ կիյնայ սուրթանի պաշտօնեայն, երբ այդ 17 երիտասարդները ամենը կը լիկեն դատաւորը, իր վատութիւնը վատութեամբ պատժելով: Դատաւորը մի քանի օր անկողնոյ կը ծառայէ և բժիշկներու ընեութեան կենթարկուի...

Տեղոյն բանտարկեալներու վիճակը: Թիւր բանտարկելոց 136: Նախորդ նամակներովս գրած էի տեղոյն բանտարկեալներու մասին. այսօր երթալով շատնալու վրայ են. կառավարութիւնը բոլոր հայերը բանտ լեցնելու ջանք ունի. ասով ալ չը բաւականանալով սկսած է բանտին մէջ ամեն տեսակ տանջաներու ենթարկել: Անցեալ օրեր հայ եւ թուրք խառն բանտի մէկ սենեա-

կին մէջ ցորեկ ատեն խլթառումներ կը լուսան. Թիւրք բանտարկեալները կուզէին հայերը ծեծել բաւական կը ունեէ վերջ Ակօկմէն չաւուց: Հիմակուան բանտապետը վրայ կը հասնի և թուրքերուն կեղծ յանդիմանութիւն ընելէ վերջ մի քանի զօրաւոր հայերը շղթաները բակուած էին, հայերը զատ զատ սենեակուներու մէջ բաժնուած էին և գուները վրանուն կղպուած էր. Ակօկմէն չաւուցը կուզէր հայերուն գլխուն մի լաւ խաղ խաղալ Ակօ գիշերին այն սենեակի տաճիկները, որ հայերէն երեք անգամ աւելի էին, իրենց քակուած շղթաներով կը յարձակին հայերուն վրայ, որոնք ամենայն ատեն բոլոր յժմով օգնութիւն պոռալով. ոստիկանները առաջուց լուր ունենալով ըլլալիքէն տեղերնուն անգամ չեն շարժեր. մօտակոյ սենեակներու հայերը լսելով իրենց ազգակիցներու ձայնը՝ իրենց սենեակի դուռը կոտրելով գուրս կը վաղեն և ամենայն կատաղութեամբ կը յարձակին տաճիկներու վրայ, որոնք հսկայ երիտասարդներու բուռնցքին տակ կիյնան շնչառպառ, ապա հայերը գուռշութեամբ իրենց սենեակը կը բաշուին: Այսուն կանուխ Ակօկմէն չաւուցը բանտ կը վազէ իր սիրելի ոճրագործներու շահատակութիւնները տեսնելու, եւ կապչի կը մնայ երբ հայերի տեղ տաճիկները փոռաւած կը դանէ գետնի վրայ...

ՈՒԲԸԴ.

Կ Ե Բ Ը Ա Վ Ա Բ Ե Կ Ա Ա Յ

Է

ՊԵՏՐԻՑԲԵԱՅՆ ԳԵՂԱՆՔՆԵՐ

ՄՆԵՆք շարունակում ենք մերկացնել պատրիարքական գաղտնիքները, որոնք կատարեալ շփոթութեան մէջ են գցել Երուսաղէմի պատրիարքարանը: Այդ Խընդրի մասին մեր ստացած նախորդ երկու նամակները զետեղված են ՀՀնչակիս NNG 5 և 9-ի մէջ: ՀԵրուսաղէմի վանքի Տնօրէն ժողովը, — գրում է մեր թղթակիցը, — պատրիարքի հետ համամիտ, մի խորհուրդ էլ ունի, առայժմ ծածուկ, որ ցանկանում է շուտով իրագործել: Ժամանակով Եգիպտոսի հայոց վիճակը պատկանում էր Սաղմսյ պատրիարքութեան իրաւասութեան: Գարբիէլ Եպիսկոպոս, Երուսաղէմայ միաբանութեան անգամակից, որ առաջնորդ էր ուղարկը վաճ այնտեղ գէմ է ելնում Երուսաղէմայ աթոռին եւ իրան իրան անկախ հրաւարտկում: Երուսաղէմայի առաջարքութիւնն այլ եւ այլ միջոցներով ջանք է աշնում նրան Հնազանդեցնել գործ գնելով թէ կաշառք: Թէ սպառնալիք, բայց անաջոյ: Այդ ժամանակներից ի վեր Եգիպտոսի առաջնորդական աթոռն իր անկախութիւնը պահպանում է ընդգէմ Երուս. պատրիարքութեան անընդհատ եւ ամեն տեսակ ունձութեամբ ների ու դաւերի:

Այսկ Հիմա, որ Ա. Պօլիս պատրիարք ու վարչութիւն չունի, եւ Եգիպտոսի ապիկար առաջնորդն՝ օդա-

փոխութեան պատրուակի տակ՝ մեկնել է ս. Պօլիս, թերեւս անդառնալի, եւ ահա Երուս. վանքի Տնօրէն ծողով՝ իր պատրիարքի հետ համախոչ՝ երկու որ առաջ (օգոստոս 4 ին) Եգիպտոս ուղարկեց նոյն Անուշեան վարդապետին, որին Աիլիկիսի կամոզիկոսը վարեւտեց Խայտառակելով, իրան յայտնի լինելով Անուշեանի պատուիրակութեան դաւադրակակ նպատակը: Յարութիւնի պատուիրակ Անուշեանն Եգիպտոսում Երուս. վանքի հասոյթարեր անշարժ կալուածները քննելու ու բարեկարգելու պատրուակի տակ պէտք է աշխատէ Եգիպտոսի առաջնորդական աթոռն առաջւայ նման ենթարկել Երուս. պատրիարքութեան:

Այսա այսպէս են Երուս. վատ պատրիարքութեան դաւերն: Մեր կողմից մենք չենք դադարիլ հայութեան ուշադրութիւնը դարձնել մեր պատրիարքական որջերում կատարված դաւադրութիւնների վրայ: Մենք ունենք հրապարակ հանելու ուրիշ պատրիարքական գաղտնիքներ ել, բայց ամենն իր ժամանակին:

Գ Ե Գ Ք Ե Բ Է Խ Ո Զ Ա Շ Ո Ւ Ր

(Յարունակութիւն *)

Վիճնեցէք դատարանի արձանագրութիւնները, մարդկային ազգի մարմինը վարակող ախտեր եւ այս ախտերի նշանները համարվող չարագործութեան, յանցանքի եւ ոճի նման եղերական գործերէն աւելի զարմանալի, աւելի սարսափեցուիլ եւ դատարանի նենգութիւններով բոլորվին տակն ու վրայ եղած բարոյական եղեննագործութիւններ պիտի գտնէք: Հանգուցեալ խանձեան զազարոս աղայի իր ոճագործ դատապարտվիլ, Հաճի Ճէհապէտիի եւ իր ընկերների իշնութիւնը, քէօսէ Խուսուֆու խօճայի հինգ յանցաւորները մէկն ազատ թողուլը, Գալա-Հիսուրի մէջ սպանված երկարաշի մասին որ եւ է քննութիւն տեղի չունենալը, գաւառակների կառավարիչների մեծամեծ ոճիրներն իշենց օգտին գործածելով դաւառները չը զրկելին, Պօղալվանի մէջ տեղի ունեցած գավուգճու օղիի ոճիրը ծածկվելը, — ասոնք բոլորը միատեղ դատարանի անհամար եղերերութիւններին շատ քիչերը լինելով արձանագրութեանց մէջ եթէ փնտովիլն եւ դատ ունեցողներէն եթէ հարցվին գեռ հազարաւորներ պիտի գտնուին:

Աշառակերութեան եւ եղծութերի վատ սկզբունքները՝ արդարութիւն ըսված բանը մեսուցած են մը գատարանների մէջ: Ժամանակաւ, չենք յիշեր որ երկրի մէջ միայն վեհապետների և մեծամեծների մահը ծանուցանելու յատուկ վերջին ծայր խոշոր զանդակ մը գտնվելով, այս նպատակէն զատ ուրիշ բանի համար հնչեցնողին ըստ օրինի գլուխը կը կարեն եղեր: Ողորմելիներէն մին դատարանի մէջ իր յայտնի իրաւունքն եղող մէկ դատը կորսնցնելով իր տունն աւերող այս անդող մէջ մը եթէ, հակառակ տրուած բողոքներու, այսօք չառու շլոթենէ (ոստիկանապետութենէ) յիսնապետութեան բաժնուացին, չառագործութիւնների վարձատը տեսնող իր ընկերներն իշենց պաշտօնը յայտնի է, որ բոլորովին տարբեր կերպով պիտի ի գործ գնեն:

Սորութիւն չը կենալը ստուգվելով, յիշեալը կառավարութեան կողմէն անմիջապէս կը ձերբակալվի: Հարցաբնութեան ժամանակ համարձակ կը պատասխանաւէ, թէ «Ըրդարութիւնը մեռեր է՝ անոր համար զանդակը զարկի, որովհետեւ ասկից մէծ յուղարկաւորութիւն չը լիսիր»:

Եթէ այս երկրին մէջ եւս արդարութեան մահուան պատուիրակութեան դաւադրակակ նպատակը: Յարութիւնի պատուիրակ Անուշեանն Եգիպտոսում Երուսալիմութիւնը կամարձեր մասն բարեւ մէջ կամարձակ անշարժ կալուածները քննելու ու բարեկարգելու պատրիարքական այդ զանդակին պիտի պլվէինք և ուժգին հնչեցնէինք:

Քաջարական և գատական ժողովների կիսաստ թուղարածած եղծութեանի պակասը ոստիկանութիւնը և ուժի գէտերը կը լրացնեն: Ընդհանուրի հանգստութիւնը պահպանելու պաշտօնն ունեցող ոստիկան զինուորները՝ խեղզ գիւղացիները տեսակ-տեսակ անտեղի պատճառներով կը կողոպտեն: Եւ եթի գիւղերը կերթան, ողորմելիններուն իրենց ընտանեաց ու զաւակներուն չը կերցած մեղք, իւղ հաւ և շատ կարելի է իր տունը չը գտնուած ուտեղլիքներն իսկ այդ որկամունես կըստիպեն եւ իրենց սեղաններու գրայ հանել կուտան, եւ այս ամբողջը հաստատուած են գիւղի տոմարվ: Աւազակներու ձեռքէն ետ առնուած ապրանքներն իրենց ակամաններու գրադարձներ տեղի իշեալ բաժներուն մէջ կը բաժնեն եւ եղեռնադործ թուղը մը ձերբակալելու պատառ աղայի իշեալ բաժնեառկեալները աղայարձակեցին:

Դատարանէն եւ հացաբննի պաշտօնեաներէն ղըսկուած ազգագործը տանող պաշտօնեաները համարիվազող գիւղացի եւ ձանապարհորդներու վրայ գտած մի քիչ ծընախոտի համար, նոյն իսկ այդ ծիսախոտը ըէժիի ծխախոտը ըլլայ, տուգանք անուղու անհամեսմատ աւելի մէջ դումարներ կը վերցնեն: Մարթինիններով եւ ուժի զէնքերով զինուած այդ լիսի սրիկանները, խուզարկութեան պատրուակով ամեն անզգամութիւն եւ անդմութիւն ի գործ կը դնեն ժողովրդի վրայ:

Ժամանակ մը բանտարկեալ աւազակները գիշերները բանտէն հանելով հարօւտաներուն տունը զրկող եւ գողութեան գոգուող եւ գողունի ապօանըներն իր տան մէջ գտնվելու յանցանքով բոնվոլ Հաճի Գահօսամանի նման անձ մը եթէ, հակառակ տրուած բողոքներու, այսօք չառու շլոթենէ (ոստիկանապետութենէ) յիսնապետութեան բաժնուացին, չառագործութիւնների վարձատը տեսնող իր ընկերներն իշենց պաշտօնը յայտնի է, որ բոլորովին տարբեր կերպով պիտի ի գործ գնեն:

*) Տես ուշական Նո 10

Վեր երկարութէն բացատրած այս ախտեըը ժողովուրդ կոչուած զանգուածը թթուեցնելու բաւական մի խմոր լինելով հանդերձ՝ այս խմօթի առաջ բերած ազգեցութիւնը տեղային կառավարութեան եւ իրենց շահերը այս կերպով որոնող կարգ մը տեղացի հառուստների կողմէն ուրիշ կերպով ընդունվելով, թէ Եօղատի եւ իրենց տի եւ թէ ջղակաների հայերին վերադարձ են այն տեսակ գաղտնի մտադրութիւններ, որոնց երբէք մասնակցած չեն: Այս տեսակէտից առաջացած են ներկայիս այն յոռի ընթացքները, որ մեր տեղեկադրոյն երկրորդ մասը պէտք է կազմեն. եւ ասոնք են որ ձեր բարձրութեան ներկայացվելիք եւ բացատրվելիք այս մեծ ու յանկարծական գեպքն առաջ բերած են:

Այս յոռի ընթացքէն առաջացած խնդրոյն գլխաւորը հաւասարութեան խնդիրն է: Խըկի մը մէջ հայրենիքի զաւակները, որ կրօնին եւ որ ազգութեան ալ վերաբերին, անոնք թէ պարտականութիւններով եւ թէ իրաւունքներով հաւասար գտնվելնին ներկայիս քաղաքականութեան եւ տեղային օրինաց ամենամեծ պահանջներէն է: Մինչեւ հայերը զինուրական, կալութական, վաճառականական, եւն. տուրքերով մեծամեծ պարտաւորութիւնների տակ լինելով միասին իրենց բուն իրաւունքներէն իսկ բոլորովին զրկված են եւ իրենց խելքով, իմաստութեամբ եւ ուղղութեամբ հայրենիքին կարելի է ալ աւելի օգտակար լինելու կարող անձեր լըբազան եւ մոռացված են եւ այսօր անբազան նօղատի և իր ջղակաների մէջ գտնված հազիւ թէ տասնի չափ հայ պաշտօնեաներն ալ իրենց պաշտօններէն հեռացված են:

Այսպէս հաւասարութենէ արդէն զուրկ մնացող հայերն անցեալ տարւայ յայտնի Յայտարարութեան Շանըր գէպքին առթիւ տեղւոյս մի քանի թիւրք հարուստների թշնամութիւններին և նենգութիւններին նըշաւակ գարձան ութ սուն եւ վեց անձինք, որոնք անմիջապէս բանտարկվեցան եւ ի վերջը մինչեւ անգամ այդ հարուստներու միջոցով իրենց ազատութիւնը ձեռք բերին եւ իրենց անմեղ լինելը հաստատվեցաւ նոյն իսկ կուսակալութեան հարցաքնիչ դատաւորէն եւ ամբաստանիչ ատեանէն. եւ սակայն այսպէս ըլլալով հանդերձ քաղաքական իրաւունքներէ զուրկ անձերի պէս իրենց պաշտօնը վերստանալու անկարող լինելնին ցաւ ի սիրտ կը յայտարարեն:

Սերկայ գրութեան բարեկարգութիւնը, եղծումներով աղքատ դասակարգը կողոպտելով ժողովուրդի իրաւունքները յափշտակելով ծանօթ երբեմն պաշտօնեաների եւ հարուստների գործին երբէք չը գար, հետեւաբար արդարութեան վերահաստատման աշխատող եւ հայրենիքի սանակոխ եղած պատիւն անձամբ պաշտպանող հայերը ջնջելու վատ դիտաւորութեամբ եւ գաղափարներով ներջնչված են եւ բացարձակապէս յայտարարած թէ սահայերը նոյն իսկ արդարութեան օրինաց տըրամադրութիւններով պիտի ջնջենք. այսուհետեւ ոչ մէկ հայ արդարութեան եւ իրաւունքի գործադրութիւն թող չը սպասէ՞: Ահա այսպիսի պարբերութիւններով ու բացատրութիւններով իրենց թագուն նպատակները ցցց տալու եւ գործադրելու աշխատելնին իրապէս ապացուցանելու համար՝ Առնղուրլուի հայոց եկեղեցիէն գողցը ված սուրբ անօթների եւ ուրիշ սոյնանման գէպքերի

շատ մը ծանօթ ինդիրները մէկդի ժողովով՝ միայն թիւրք հարուստի մը պատուաւոր հայ վաճառականի մը գէմ բացած դատի հետեւութիւնը առաջ բերենք: Այդ դատի մէջ թիւրքի անիրաւ լինելը թէեւ արդարադատ աւտենի պաշտոններին իրաւուսի կերպով անիրաւ իրաւուվանած են եւ ժողովուրդին ալ բոլորովին յայտնի էր հային իրաւունք ունենալը, սակայն հակառակ այդ ակներեւ ապացոյցներին եւ հակառակ արդարութեան պահանջին, յիշեալ հայը ապօրինի կերպով անիրաւ հանելով անոր ինչքը յափշտակեցին եւ թալանի տվին, անոր ընտանիքը եւ զաւակները այսօր այստեղ թշուառութեան եւ դառն արտասուբների մէջ կը խեղդվին, իսկ ինքը Գաղատիայի խաներուն մէջ մնութ դատապարտված է: Միմայն այս դատին մէջ պաշտօնեաների ձեռք առած միջոցները եւ գործառնութիւններն ինքնին ողբերգական մի գէպը կը ներկայացնեն:

Այս վերջին օրերս երեւան եկած յայտնի նոր ոյտարարութիւններին պատճառով պատահած երկու գէպքերի համար տեղի ունեցած են սոսկալի գործեր: Պարտուց եւ իրաւանց մէջ անհաւասար նկատվողները (քըրիստոնեաները) արդարադատ ատենի կողմէն ոճրագործի տեղ գրվելով յիշեալ ցաւալի գէպքը իր ծայրայեղ աստիճանին հասուցած են:

Յիշեալ գէպքերէն մին մեր սանձաղին (գաւառին) մէջ գտնվող Ադ-Դալ Մատէնի մէջ յոյնի մը սպանութիւնն է: Սճրագործը փնտուելու պատրուակով ամեն կողմէ իրենց հանդիպած շատ մը հայերը անգթաբար ծեծելով բանտարկած են: Մէկեղ գիւղի քահանան՝ տէր թարածութեամբ հայրենին կապահած, սաստիկ ծեծած, յետոյ մօրուքէն բոնելով քաշքած են, երեսը թքած, հաւատքին, օրէնքին, կրօնքին հայհոյած, վերջը ձեռնակապերով Մատէն տանելով բանտարկած են:

Պէտքէրէն եւ ուրիշ գիւղերէն շատ մը անմեղ գիւղացիներ եւ ասոնց տառը հիւր գտնվող վաճառականների ծառաները եւ հաւաքիչները եւ ուրիշ անձեր ձեռքակապերով որը Ուղունլու, որը Մատէն եւ մի բանիներն ալ Խօղլատի բանտը փոխադրեցին: Այդ տարօրինակ գէպքի զոհերն իմր էշգոյս (աւազակ) նկատվեցան. Խեղճերը մինչեւ որ իրենց վաճառականի ծառաները լինելին ապացուցին եւ ազատվեցան օրեր անցան: Իրենք հիւրասիրողն ողորմելի գիւղիները դեռ մինչեւ օրերս Մատէնի բանտին մէջ կողման եւ անոնց քասասունէն եւ Խօղլատ թերվածներէն չորս-հինգ-ական լիրա առնելով թողած են:

Այդ զարմանալի խուզարկութեան շարունակութիւնը լինելով Տուրուն պէյր Թէրզիկի գիւղն եւս սոսիկաններով լցցուցած է: Գիւղի բնակիչները անոնց պատճառած անտանելի Ճնշումներէն ազատելու ուրիշ միջոց չը գտնելով՝ իրենց մէջ հինգ-ական լիրա հաւաքած, յիշեալ հազտրապետին հատուցած եւ այսպիսով իրենց օձիքը ազատած են:

Ոճրագործ փնտուելը կառավարութեան պարտին է, սակայն այդ փնտուելը միթէ ուրիշների պատիւը բոնաբարելով կը լլայ: Գարա-Զայիր անուն անբազան գիւղը Տուրուն պէյր իր սատիկաններով գարա էլիք

